

ԺԱՄԱՆԱԿԱԿՈՒՑ ԴԵՊԻ

ԱՅՀԵԿԱՔԱԽԱՆ ԱՆ :

Վաս Փեթերաբն անունով հոլանտացի արձանաւ գործ մը մօտերս արհեստական թէ մը հնարեր է մարդու : Գաղղիայի Ճեմարանը աս նոր հնարքս քննելու համար՝ հինգ հոգի ընտրեր է ճեռնասա , ու անոնց ապասպեր է որ փորձեն . անոնք ալ փորձեր տեսներ են որ շատ յարմար է գործածելու : Ասոնցմէ մէկը , որ պասերազմի մէջ երկու թեն ալ կորսնցուցած է եղեր , ան շինծու թեռով կրցեր է ջրով լեցուն դաւաթը բռնին տանիխու աւ մենեին առանց թափթափելու բոլորն ալ խմել . գետնէն գնդասեղ մը վերցնել , թուղթ մը վերցնել են : Եւ աս թեր ճեռովը մէկտեղ մէկ լիարէէն աւելի չփար : Հնարքը ամենապարզ է կ'ըսեն : Մարդուն մէջը տեսակ մը գոտի կը կապէն . ան գոտիին շատ մը կաշիէ չուաններ կապուած են որ արհեստական թեր մարդուն կարուած թեին հետ անոնց մով կը պլեն ու աղէկ մը կը կապէն . ասանկով մարդը իր թեին մնացած կտորը շարժելով ան շինծու թեին ալ այնպիսի շարժմունք մը կուտայ որ իբր թէ իրաւցնէ իր բնական թեն ըլլար : Ասկէ կ'իմացուի որ եթէ մէկուն թեր ինչուան ուար կը տարուած ըլլայ , շինծու թեր բանի չփար . բայց այսպիսի դիպուած խիստ քիչ կը պատահի :

Նոր ճառածութիւն և գիւղ :

Աս տարիներս զանազան առաջարկութիւններ որ եղան Եգիպտասի գործունեայ կուսակալին՝ որ Միջերկրականը՝ այսինքն Ճերմակ ծովը Կարմիր ծովուն հետ միացնէ , ամենէն զարմանալին հետագայ հնարքն է : Պուապայի երկելի Ճարտարապէտը , որ կ'ըսուփի Քորնուէլլիս Հարրիս , աս առաջարկութիւնս ըրեր է մօտերս Հնդկաստանի ընկերութեան նախագահին՝ ան երկու ծովերը իրարու հետ կերպով մը միացնելու համար : Սիւէզի պարանոցին վրայ երկաթի Ճամբայ մը շինուի կ'ըսէ , որ շատ դիւրութեամբ կրնայ յաջողիլ . որովհետև գետինը չփուակ ու բաւական պինտ է : Շատ մը շոգենաւեր ալ շինուին՝ ութէ հարիւրական տակառնոց , և աս շոգենաւերը Միջերկրական և կամ կարմիր ծովուն եղերքը հասածնուն պէս՝ երկըթէ Ճամբուն վրայ հանուին՝ ու դրուին իխստ ցած անիւներով կառքերու վրայ . եաբը շոգեշարժ մէքենայով հասարակ շոգեկառքերուն պէս քաշուին տարրուին մէկ ծովէն մէկալը իշնան : Սիւէզինքն քովերը Միջերկրական ծովուն եղերքին մօտենալը անկարելի է . և այնպիսի նաւահանդիսաներ ու ծոցեր ալ չկան որ քիչ մը աւելի խորութիւն ունեցող նաւերը կարենան հոն ջուր գտնել . ուստի երկաթի Ճամբուն ծայրը պէտք է ընել՝ կ'ըսէ՝ Նեղոսին մէջ , Եգիպտոսի կամ Գահիրէի մօտ , Նեղոս գետին մէջ երանը , ու անդին կարմիր ծովուն ծոցին մէջ կրնայ դրուիլ առ ՚ի շեղ մակարդակ մը՝

գէպ ՚ի ջրին մէջ գար վար , և այնչափ միայն ՚ի առու որ անոնց վրային շոգենաւերը դիւրին կեր պով շուտ մը երկաթի Ճամբուն վրայ ելլին . բայց ասոր տեղը կրնայ ըլլալ որ երկաթի Ճամբուն կառը երկընցով ջրին մէջ յիսունին մէկ ոտնաշափ մը ծուելով , այնպէս որ ան ցած կառքերը ջրին մէջին իրենց վրայ առնեն զոգենաւերը : Աւրիշ մանր պարագաներն ու հաշիւները գնելէն ետև , Ճարտարապէտը կ'ըսէ թէ աս Ճամբուն Սիւէզի պարանոցը որ 84 մղոն հեռու է Գահիրէէն , վեց ժամանակն մէջ կրնայ անցնուիլ . իսկ ծախիքը որ պիտի ըլլայ՝ թէ երկաթի Ճամբուն , թէ առ ՚ի շեղ մակարդակին , թէ շոգենաւերուն և թէ շոգեկառքերուն համար , մէկ միջոնն միուէ սլթերլինէն աւելի քլլար կ'ըսէ , որ կ'ըսէ 25 միջոնն ֆրանք կամ հարիւր քսանուհինդ միջոնն զուրուշ . անկէ զատ՝ աս գործողութիւնը երկու տարրուան մէջ կրնայ ըլլննալ կ'ըսէ . որ ընդ հակառակն՝ թէ որ ջրանցք մը փորել տրուի , ծախիքը շատ աւելի պիտի ըլլայ . Ճամբանակն աւ տասը տարիին աւելի կ'երթայ : Տարակոյս չփայ որ եթէ աս հնարքը յաջողի , Երոպայի ու Ասիայի վաճառականութիւնը խիստ շատ կը ծաղկի , ու Եգիպտոսի կուսակալութեանն աւ մեծ օգուստ կ'ըլլայ : Աս դիւրութիւնս ալ կայ որ Եթովլիքայի մօտ տեղուանքը հանքային ածուփի հանքեր ալ կան , ուսկից Սիւէզ բերելը շատ աժան ու գիւրին է : Աս ալ գիւրելու բան մըն է որ ցած կառքերը օրոցքի ձեռով պիտի ըլլան . շոգենաւերն անիւներն ալ այնպէս կրնան շինուիլ՝ որ իրենց մէջի շոգեշարժ մէքենայովը պարտին նաև ցամաքին վրայ :

Անդուայուոյ հաբսպութիւնը :

Ազնաբարձրաւ երեւոր ամենէն հարուստ մարդիկ Անդուայի մէջ կը գտնուուին կ'ըսէն . թէպէտ և զարմանալին աս է որ ամենէն աղքատ ու խեղճ մարդիկ ալ նոյնպէս Անդուայի մէջ աւելի շատ են՝ քան թէ ուրիշ տեղուանք : Աս բանիս ինչ պատճառներ որ կուսան քաղաքական տնտեսութեան հմուտ եղող մարդիկ՝ օրագրիս մէջ ըստ աւելոյն կը դրուին . հիմա հոս հաւատարիմօրագրէ մը առնելով գնենք թէ Անդուայի մէջ առաջնին կարդի հարուստներուն տարբեկան եկամոււաը որըափ է : Կործումպէրլանտի գքսին տարեկան եկամոււան է 3 միջոն՝ 600 հազար ֆրանք . Տեւոնշիրի գլքմինը 2,880,000 . Խութլանտի գքսինը 2,520,000 . Պէտքորան գքսինը 2,300,000 . Պըքինկէմի մարդկեղինը 2,256,000 . Կորգութի գքսինը 2,112,000 . Սթրաֆորթ մարդկեղինը 1,800,000 . Ֆից-Ուիլիմսն կոմսինը 1,680,000 . Պրիմալութի կոմսինը 1,580,000 և այլն :